

Ա. Մ. ԽՈՅԻԿԵԱՆ

# ԱՅՅ ՄԷ

# ԱՆԻ ՔԱՂԱՔԻՆ



ՏՊԱՐԱՆ ՀԱՅՈՒԹԱՅ, Ի

ՆԻԽ ԵԱՐՔ

1914

# ԱՅՅ ՄԸ ԱՆԻ ՔԱՂԱՔԻՆ

---

Ա.

## ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԷՆ ՄԻՆՉԵՒ ԱՆԻ

Անի երթալու համար, հիմա շատ՝ Նրկար ու դըժուար ճամբորդութեան պէտք չէ մնացած։ Թիֆլիզէն Ալեքսանդրապոլ տանող Անդրկովկասեան երկաթուղոյ գիծը մեզ շուտով ու հանգստաւէտ պայմաններով կը տանի Շիրակ։ Իսկ Ալեքսանդրապոլի և Անիի միջեւ գրտնուող հեռաւորութիւնը կը հաշուուի 50 մղոն, այսինքն, մօտաւորապէս 5 ժամուան ճամբայ՝ ձիակառքով։ Անշուշտ, Կարսէն աւելի մօտ է Անին, բայց այդ գիծը առհասրակ Հայաստանէն եկող ճամբորդներուն համար է։ Եւրոպացիներն ու արտասահմանեան Հայերը, որ Կովկասը այցելելէ ետք կ'անցնին Արարատեան աշխարհ, և Սևան Կղզին, Երեւանն ու Էջմիածինը կը տեսնեն, յաւաղոյն կը համարին Ալեքսանդրապոլի ճամբով երթալ Անի։ Մնաց որ Ալեքսանդրապոլէն մինչեւ Անի չինուած է հարթ ու լայն խճուղի մը։ Ասկէ զատ միշտ կանոնաւոր կառքեր կ'երթեւեկեն, և կառապաններն ալ ընդ հանրապէս Հայ են։

Անին այցելելու յարմարագոյն ժամանակը ամառն է։ Միւս եղանակներու ցուրտը, ձիւնը, և կամ անձրեւներն ու գետերու յորդումները բաւական մէծ արգելքներ են։

Երբ կառքը Ալեքսանդրապոլէն ճամբայ կ'իյնայ , նախ կ'ուղղուի դէպի հարաւ-արեւմուտք : Գարեգետի կամուրջէն անդին , արդէն Շիրակի դաշտերուն մէջն ենք : Առջևնիս կը փոռւին լայնատարած արտերը , և Հեռակայ զիւղերու մանրանկարները : Ետեւնիս դառնալով կը նշմարենք Ալեքսանդրապոլի Հեռապատկերը , և աւելի անդին , Պայինտուր լերան բարձր գազաթները :

Ո'րքան հաճելի է ամրան առաւօտեան այդ դաշտային զով օդը , և մաքուր ու անապակ մթնոլորտը : Ո'րքան ակնապարար է անհունօրէն պարզուող դաշտային համայնատեսարանը : Պատմական յիշատակներով լեցուն են այս վայրերը : Եւ լիակատար ուխտաւորութեան մը համար , անհրաժեշտ է , որ Անի զնացովը Շիրակի դաշտերէն անցնի : Մեր ճամբուն վրայ շատ կը պատահին Հայեր , դաշտերը աշխատող մշակներ , վստահելի ու բարի դէմքերով մարդիկ : Անոնք նահապետական աղնիւ ձեւով մը կը բարեւեն ու բարի ճանապարհ կը մաղթեն մեզ : Ու մենք , ճշմարիտ երջանկութիւն մը կը զգանք , տեսնելով ինքզինքնիս այս Հայ աշխարհին մէջ , միշտ Հայ դէմքերով շրջապատուած , և Հայ երդերով ու Հայ խօսակցութիւններով ականջնիս լեցուած :

Մէկ ուկէս ժամէն կը հասնինք Բաշ-Շօրակեալ Հայրնակ զիւղը : Ասիկա նախկին համբաւաւոր Շիրակաւանն է որ հիմա պզտիկցած ու անունն ալ աղաւաղուելով Շօրակեալ դարձած է : Այս տեղ կ'այցելենք Շիրակի Վանք կոչուած Ս . Փրկիչ երկյարկանի եկեղեցին : Սմբատ Ա . թաղաւորի ձեռքով կանդնուած է : Կարմրորակ , սրբատաշ քարերով շինուած դմբեթը հըսկոյ բարձրութիւն մը ունի : Երկրորդ յարկը փլած է , և բոլոր լուսամուտները դոցուած են : Ահա թէ ինչո՞ւ , Երբ մութ տաճարին փոքրիկ դոնէն ծոելով ներս կը մրանենք , պատկառանքի հետ տեսակ մը անորոշ երկիւղ ալ կը զգանք . . . . Ու մեր կուրծքին թրթուացումը այն ատեն կը դադրի , Երբ յառաջ երթալէն ու քիչ մը կանդ առնելէն յետոյ շուրջերնիս կը սկսի աղօտ կերպով լուսաւոր-

ուիլ : Այս փառահեղ եկեղեցին ներսի աւերուն տեսարանը դուրսի տեսքն աւելի սրտածմլիկ է : Կը փութանք դուրս ելլել այս անօդ , խոնաւ ու անլոյս սրբավայրէն :

Շիրակաւան գիւղին անմիջապէս մօտ կը գտնուին նշանաւոր Շիրակայ Ամրարները : Այս հողաշէն շտեմարանները երկրին արդաւանդ դաշտերուն ցորենովք միշտ լեցուն կ'ըլլային , եւ անսպառ հաց կը մատակարարէին անկուշտ Շարային :

Ամենքս ալ կը յիշենք մեր պզտիկութեանը , դըպրոցին մէջ , ազգային պատմութեան դասի ժամանակ զոց արտասանուած սա երկտողեակը .

Թէ քո Շարայի որկորն է ,  
Մեր Շիրակայ ամբարքն չեն :

Եւ իր չատակերութեամբր յաւերժացած Շարայի վրայ ի'նչ առասպելական երեւակայութիւններ : Իրողութիւնը այն է , որ որկրամոլ Շարայի ընտանիքէն ոչ ոք մնացած է , բայց այն ժամանակուան ամրարները մինչեւ այսօր ալ զոյութիւն ունին : Սարահարթի մը վրայ շինուած են անոնք , զուգահեռարար , եւ մէջերնին հողով լեցուած է այլեւս :

Անիի պայծառ ու սեւ օրերուն յաւիտենական վկային , Ախուրեան զետի եզերքն ենք հիմա : Զուրին մէկ կողմէն միւսը կ'անցնինք ինքնատիպ ձեւով շինուած լաստով մը : Եփրատի և Նեղոսի վրայ բանող լաստերուն շատ նմանութիւն ունի այս լաստը իր կազմով , բայց անոնցմէ աւելի մեծ է : Զուրը , գետին այս կողմերը տարածուած րլլալուն , ծանծաղ է : Ամենէն խորունկ կէտր լաստը հրող մարդուն վիզէն աւելի չի բարձրանար : Ճամրան կարճնելու համար է այս ջրէն անցնիլը , վասրնզի կամուրջը բաւական հեռու է :

Ահա Մաւրակ Հայ գիւղը , երբեմնի Շիրակաշատը : Փոքրիկ եկեղեցի մը ունի , Շիրակաւանի եկեղեցին պէս

ցածուկ դոնակով մը : Մեր ուշաղրութիւնը կը գրաւեն այս եկեղեցին կտուրէն անձրեւին ջուրը վար թափող վագրերու ու վիշապառիւծներու գլուխները : Ասոնք կը յիշեցնեն Փարտիզի Նօթր-Տամին ու միջին դարերուն կաթոլիկ երկիրներու մէջ չինուած նոյնանման եկեղեցիներու տանիքներէն ջուրը վազցնող բանդագուշական խառնագազանները :

Մաւրակէն քիչ մը անդին , մեր աջ կողմը կը դիտենք Կարմիր Վանք Հայ գիւղն ու կարմիր եկեղեցին : Այդ կարմրատեսիլ եկեղեցին պատերը ներկուած չեն սակայն . անոնք չինուած են կարմրերանգ քարերով : Եւ ինչպէս պատերուն զոյնը , նոյնպէս չէնքը դարերէ ի վեր կրմնայ անվթար ու հաստատուն :

Մաւրակի պղտիկ զետակէն ետքը Երեք Բլուրներու ստորոտէն կ'անցնինք : Այս բլուրները վերջին Ռուսօթրքական պատերազմի միջոցին մեծ ծառայութիւն մատուցած են Ռուսաց զօրարանակին : Եռոտանիի ձեւ ունին , Եւ զեռ իրենց վրայ կը կրեն պատերազմական մարտկոցներու հետքեր ու կամարներ :

Ղօշա Վանքի մօտերն ենք այլեւս : Արդէն յըստակօրէն կը նշմարենք ընդարձակ հեռաւորութենէ մը անդին կանգնող Անիի պարսպապատերը : Ճամրանուս վրայ զտնուող խաչքարեր , կիսակործան յաղթական կամարներ , եւ փլած կաթողիկէներով բազմաթիւ դամրարաններ յայտարար նշաններ են , որ մեծ աւերակներուն մօտեցած ենք : Քանդուած , եւ տեղ տեղ հողին հաւասարած հնութիւններով լեցուն Տայլար դիւղէն անմիջապէս կը մտնենք Ղօշա Վանք :

Այս նշանաւոր Հայ գիւղը Անիէն միայն 4 մղոն հեռու է , եւ կը զտնուի անոր արեւելեան կողմը , Ախուրեանի աջ ափունքներուն վրայ : Գիւղը ունի բարձր եւ անառիկ դիրք : Գիւղին վերեւի կողմը կանգնուած է Հոռոմոսի հոչակաւոր մենաստանը , ուր հիմա վանահայր մը կը բնակի :

Հոռոմոսի Վանքը 1000 տարուան զոյութիւն մ'ունի :

Պատմութեան համաձայն, Բագրատունեաց Հարստութեան ժամանակ շատ ծաղկած ու եղած է Հայ մտաւորականութեան լուսոյ վառարան։ Ունի երեք եկեղեցի։ Մայր տաճարը Ս. Յովհաննէս անուամբ, կառուցուած է 1038ին, Բագրատունի Յովհաննէս Սմբատ թագաւորէն։ Անիկա ցարդ կը մնայ կանգուն։ Միայն թեթեւ կերպով վնասուած է զանգակատունը, որուն գմբեթը բըռնող սրբատաշ քարերուն վրայ հիանալի քանդակազարդեր կ'երեւան։ Այս եկեղեցին, որ Հայ ճարտարապետական արուեստի նմոյշներով հարուստ չէնք մըն է, իր մէջ թէ դուրսը կը պարունակէ անհամար քանդակներ եւ արձանագրութիւններ։ Իսկ գետինը, ամեն կողմ, փռուած են խաչքարեր եւ եպիսկոպոսներու ու վարդապետներու գերեզմաններ։

Վանքին մասը կազմող միւս երկու եկեղեցիները, Բագրատունեաց թագաւոր Գագիկ Ա. էն կանգնուած են։ Անոնք կը գտնուին գիւղին վարի կողմը, ձորի մը մէջ, Ախուրեանի եզերքը, երկուքն ալ հաւասարապէս փլփւլած։ Ասոնցմէ մէկուն անունը Ծաղկավանք եւ միւսը Ս. Գէորգ կը կոչուի։ Շատ տիսուր տպաւորութիւն մը կ'ընեն անոնք տեսնողին վրայ։ Երբեմնի այնքան չէն ու պայծառ այդ եկեղեցիներուն աւերակները՝ անձրեւի ժամանակ եւ ցորեկուան կիզիչ տաքերուն գիւղի նախիրին ապաստանարանը դարձած են։ Կենդանիներու աղբով ծածկուած է գետինը ամեն կողմ։

Երեւոյթով աւելի հոյաչէն ու աւելի ընդարձակ Ս. Գէորգ եկեղեցիի բակին մէջ, արեւելեան կողմը, խորանին ետեւի կողմերը կը գտնուի Աշոտ Ողորմած թագաւորին գերեզմանը։ Կարմրերանգ խոշոր պորփիւրաքարերէ կազմուած երկաստիճան տապան մը ունի։ Իսկ տապան հանգստեանը ծածկող դագաղաձեւ եւ համագոյն ուրիշ մեծ պորփիւրաքարի մը վրայ անձարակօրէն փորագրուած է։

Ո՞ր Հայ չգիտեր պատմութիւնը այս Աշոտ Գ. Ողորմածին, որ 952 թուին Յովհաննէս կաթողիկոսէն թագաւոր օծուեցաւ Անիի մէջ, եւ իր 26 տարուան հզօր ու իմաստուն թագաւորութիւնը Հայաստանի համար եղաւ միայն յառաջդիմութիւն, բարիք ու խաղաղութիւն։ Եկեղեցիներէ ու վանքերէ զատ, երկրին ամեն կողմը հիմնեց որբանոցներ, աղքատանոցներ, հիւանդանոցներ ու անկելանոցներ։ Աւանդութիւնը կ'ըսէ, թէ անիկա երբեք չէր նստեր սեղան՝ առանց իր քովը աղքատ ու անկար մարդիկ ունենալու։ Ահա թէ ինչու անիկա ժողովուրդէն պաշտուեցաւ ու կոչուեցաւ Աշոտ Ողորմած։

Մունր իջնելով կը համբուրենք մեր երկրաշէն, բարի և ողորմած թագաւորին զերեզմանը, որուն այս անփառունակ ու լքուած վիճակը իրաւամբ վիշտ կը պատճառէ Հայ այցելուներուն։

Այս ուխտակատարումէն ետք ճամբայ իյնալով, կէս ժամէն կը հասնինք Անիի պարիսպներուն առջեւ։





Բ.

## ԱԻԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԷԶ

Ահա վերջապէս Բազրատունեաց Հարստութեան չքնաղ ու մեծահամբաւ ոստանը : Ահա' իր հազար ու մէկ եկեղեցիներով , հսկայ պալատներով , բարձր աշտարակներով ու ամրակուռ պարիսպներով զարդարուն քաղաքը : Ահա' դարերէ ի վեր հայ երեւակայութիւնը գերայուզող , եւ իր վրայ երգեր ու ողբեր յօրինել տուող կործանուած ու սզաւոր Անին :

Սրտատրոփի կը մտնենք ներս արտաքին պարիսպի գլխաւոր դռնէն : Ու այն տեղ , առաջին անդամ , տեսածնիս կ'ըլլայ ճիշդ մեր դէմը ցցուող ներքին պարիսպի արձանագրութիւնները : Աւելի վեհ ու արտակարկառ երեւոյթով մը աչքի կ'իյնայ պատին մէջը զետեղուած պատմական խաչքարը : Ասոր վրայ փորագրուած է

Բագրատունեան Առիւծը : Խաչին թեւերուն մէջը Առիւծ : Այս խորհրդանշանը Հայ զինուորներուն կը յիշեցնէր, թէ յոյսերնին պէտք է դնեն խաչին ու իրենց բազուկի ոյժին վրայ :

Քիչ մըն ալ յառաջ, ներքին պարսպապատի մուտքէն ալ ներս, ու մենք արդէն ծովածաւալ աւերակներուն մէջն ենք :

Անին Բագրատունեաց թագաւորութեան գլուխ գործոցն ու փառքը եղաւ : Անիկա հիմնուած էր ութերորդ դարու վերջերը : Հիմնադրութեան պատիւը կը պատկանի Բագրատունիներու պապին, Աշոտ Մսակերին : Բագրատունիները, ըստ պատմութեան, Հրէական ծագում ունէին : Քրիստոսէ վեց դար առաջ էր, որ Պարոյրի որդին Հրաչեայ զանոնք Հրէաստանէն բերաւ Հայաստան : Աշոտ Մսակեր, Շիրակ գաւառը Կամսարականներէն գնելէ ետք իր ընտանիքով եկաւ բնակելու Անի : Երկար ատեն պարզ աւան մը մնաց : Սմբատ Բ.ի եւ Գագիկ Ա.ի օրով էր, Թ.դարու կէսէն ետք, որ Անին չէնցաւ, եւ աշխարհի ամենէն վաճառաշահ, մեծ ու գեղեցիկ քաղաքներէն մէկը դարձաւ : Անոր բնակչութեան թիւը մինչեւ մէկ միլիոնի հասաւ : Այդ մօտ 17 արտավարտարածութիւն ունեցող եռանկիւնածեւ բարձրաւանդակ թերակղզին արեւմուտքէն պաշտպանուած է Մաղկաձոր կոչուած խոր անդունդով : Հարաւային եւ արեւելեան կողմէն ունի Ախուրեան գետի խորունկ ձորերը : Իսկ հիւսիսային կողմը, ուրկէ միայն Շիրակի դաշտերուն միջոցաւ թշնամիներէն վտանգուելու վախ կար, Սմբատ Բ.ամրացուց կրկին պարիսպներով ու խորունկ փոսերով : Ներքին եւ արտաքին պարիսպներու մուտքերը վարպետութեամբ իրարմէ հեռու եւ տարբեր ուղղութիւններու վրայ շինուած են : Այս ճարտարապետութեան նպատակըն այն եղած է, որ երբ թշնամին առաջին պարիսպէն ներս սպրդի, երկրորդ պարիսպի արգելքին հանդիպի :

Բնական ու արուեստական այնքան պատուարներ ունենալով հանդերձ, Անին դարձեալ գնաց թշնամեաց ոտ-

քին տակ : Անհամար նախանձու աչքեր դարձած էին այդ աննման քաղաքին վրայ : Բագրատունիները կըրցան զայն պահել այնքան ատեն որ իրենց ոյժը կը ներէր : Անին 961էն մինչեւ 1044 թուականը արքայական աթոռանիստ քաղաք եղաւ , եւ մօտ երկու դար ալ ծաղկած շրջան մը ունեցաւ : Ու ինչպէս յայտնի է , դժբախտ Գագիկ Բ . ի օրովն էր , որ Անիին ալ ու Բագրատունեաց թագաւորութեանն ալ ջնջումի վերջին հարուածը տրուեցաւ : Այդ երիտասարդ քաջարի թագաւորը , որ Հայաստանը թշնամիներէ ազատած ու բարեկարգած էր , Բիւզանդեան Մոնոմախոս կայսեր կեղծ բարեկամութեանը զոհ գնաց : Անիկա իրեն եղած հրաւէրէն խարուելով գնաց Կ . Պոլիս , ուր իրմէ բացարձակապէս պահանջուեցաւ որ Անին յանձնուի Յոյներուն : Հայրենասէր թագաւորը Անին յանձնել չուզեց , ու զայն աքսորեցին Մարմարայի կղզիներէն մէկը : Այն ատեն տիրահռչակ Վեստ Սարգիս ազատ ասպարէզ գտաւ իր դաւաճանական նպատակները գործադրելու : Եւ վերջապէս , Պետրոս Գետաղարձ կաթողիկոսի գիտակցութեամբ Անիի քառասուն դոներու բանալիները զրկուեցան Կ . Պոլիս : Այսպէսով Գագիկ Բ . թագաղրկուեցաւ , եւ փոխան Հայաստանին անոր տրուեցաւ Կապաղովկիոյ Բիզու քաղաքը : Ու այդ տեղ էր , որ անիկա իր ազգասիրական ըզգացմանը զոհ երթալով , յոյժ եղերական վախճան մը ունեցաւ : Կևսարիոյ Մարկոս անուն Հայատեաց Յոյն առաջնորդը իր շան անունը Արմէն դրած էր : Գագիկ այդ առաջնորդը ու իր շունը պարկի մէջ զնելով սաստիկ ծեծել տուաւ : Շունը այնքան կատղեցաւ , որ իր տէրը խածնելով սպաննեց : Այս դէպքէն ետքն էր , 1079 թըւին , որ Մանտալեան Յոյն Լղբայրները դաւադրութեամբ Գագիկը բռնելով Կիզիսդրայի բերդին վրայ կախեցին : Յւտոյ Գագիկի երկու որդիներն ալ , ինչպէս նաեւ թոռը իրարու ետեւէ թունամահ ըրին Յոյները : Այս վերջին մահերով Բագրատունի թագաւորող տոհմէն ոչ ոք մնաց այլեւս :

Ու այսպէս, Անին նախ անցաւ Յոյներու ու Վրացիներու տիրապետութեան: Բայց ան դեռ քանդուած չէր: Անոր աւերման հարուածը տրուեցաւ Փ. դարու վերջերը, դէպի Հայաստան արշաւող Մոնկոլ բռնապետներու ձեռքով: Տուղրիլ, Ալփասլան, Ճինկիզ Խան, Ճէլալէտիխն և Զարմաղան իրենց սոսկալի գերերը կատարեցին կարգաւ: Յետոյ Լէնկթիմուր հիմէն կործանեց Անին: Իսկ կատարեալ աւերման մնացած մասն ալ հետզհետէ լրացուցին երկրաշարժներն ու ամեն ինչ ոչնչացնող ժամանակի անդիմադրելի ոյժը:

Այս տիսուր յիշատակներով պաշարուած կը քալենք: Միեւնոյն ժամանակ գետինը փոռուող փլակոյտերուն վրայ կոխելը սրբապղծութիւն համարելով կը ճընշուինք: Եւ ահա' մեզ կը դիմաւորէ մեր նուիրական հնութիւններուն պահապան՝ մշտաժպիտ Միքայէլ Վարդապետը: Կ'առաջնորդուինք Անիի նորաշէն Հիւրատունը, ուր կը գտնենք ջերմ ընդունելութիւն մը:

Տեսակցութիւնները որքան ալ հաճելի ու հետաքըրքրական, բայց եւ այնպէս սահող վայրկեանները մեզի տարիներ կը թուին: Բուռն փափաք մը կը դրդէ մեզ դուրս նետուիլ Հիւրատունէն, եւ այցելել աւերակ քաղաքին ամեն մէկ կողմը, եւ շրջիլ անվերջ: Ի՞նչ հոգ, թէ գըլխնուս վրայ մեզի խաշող արեւ մը, եւ ոտքերնուս տակ ալ հնոցի պէս տաքցած երկիր մը կայ:

Ու կ'ելլենք դուրս, ընկերակցութեամբ մեր «Անիցի» բարեկամ Պր. Թորամանեանի:

Ամենէն առաջ կ'ուղղուինք դէպի Կաթողիկէ Մայրեկեղեցին:

Այս տաճարը աւերակ Անիի գրեթէ միակ ամրողջական կանգուն մնացորդն է: Անոր հաստատուն կազմը, եւ մանաւանդ փառապանծ ճարտարապետութիւնը սքանչանք կ'ազդեն ո՛չ միայն Հայ, այլ նաեւ օտարազգի այցելուներու: Հիմը դրած է Սմբատ թագաւոր, եւ աւարտած է Գագիկ Ա.ի ամուսինը Կատրանիտէ թագուհին՝ իր ծախքովն ու հսկողութեամբը: Շէնքին կառու-



**ԿԱԹՈՂԻԿԵ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ**

ցումը տեւած է 21 տարի (980-1001)։ Ճարտարապետն է Տրդատ անուն Հայազգի մը։ Զարմանալի է, որ այս տեսակ տաղանդաւոր մարդու մը մականուան յիշատակութիւնը չկայ ուրէ տեղ։ Կաթողիկէի մէկ մասէն զատ, եկեղեցւոյ ամբողջութիւնը գրեթէ անվաս կը մնայ մինչեւ հիմա։ Դրսի գեղեցիկ քանդակներն ու զարդարանքները ներսը չկան, բայց այնտեղ ալ կը թագաւորէ ուրիշ գեղեցկութիւն մը։ Երեք ընդարձակ մասերէ բաղկացած է։ Ունի երեք դռներ, որոնցմէ միայն արեւմտեան կողմինը գործածական է։ Ամենուրեք կը տիրէ ակնապարար պարզութիւն մը, և արքայական շուք մը ու վեհութիւն մը, հակառակ իր մերկ վիճակին։ Անիի հազար ու մէկ եկեղեցիներուն այդ պատկառելի Մայրը աւելի պատկառելի կը դառնայ իր տոկունութեամբը։ Անիկա բնութեան ու մարդկային անվերջ հարուածներուն դէմ իր կուրծքը տալով յաղթական կանգնած է։ Ու դեռ շատ երկար ալ պիտի կրնայ ապրիլ։ Ասոր երաշխիքը այս մասին ցոյց տրուած հոգատար ուշադրութիւնն է։ Արդարեւ ատենէ մը ի վեր աւելի գործնական միջոցներ ձեռք առնուած են ու կ'առնուին անոր երկարակեցութեանը համար։

Անիի մթնոլորտը, ուր դարերէ ի վեր ժամակոչնակի ձայն բարձրացած չէր, հիմա կը լեցուի անոր զօղանջովը : Աւերակ քաղաքին ուխտաւորները մեծ հաճոյքով կ'երթան նոյն Մայր եկեղեցին աղօթելու : Շարաթ իրիկունները ժամերգութիւն կը կատարուի այն տեղ, եւ կիրակի առաւտները պատարագ կը մատուցուի :

Մայր եկեղեցին յետոյ կ'երթանք մօտէն գաղափար մը կազմելու քաղաքին վեց առանձին բայց իրարու միացած պարիսպներուն վրայ : Ասոնց մէջերը գտնըւող դռներէ մէկ քանին տակաւին պահած են իրենց անունները : Աւագ դռնէն դէպի աջ՝ յաւիտենապէս բաց կը մնայ Դուկնի դուռը, եւ դէպի ձախ՝ Կարսի դուռը : Պարիսպներուն կատարները տեղ տեղ փլած են : Այս կատարներու ձեւին լիակատար մէկ պատկերը կուտոյ ծաղկաձորի վրայի կողմը ամբողջութեամբ անվսաս մնացած պարիսպը : Անիկա ատամնաւոր է : Այդ ձեւով շինուած են առհասարակ հին ժամանակներու բոլոր պարիսպներն ու բերդերը : Պոլսոյ չուրջը դարձող Բիւզանդական պարիսպներուն կատարները համեմատարար բաւական նմանութիւն մը կը ներկայացնեն : Սակայն, մարդ զարմանքէ աւելի ապշանք կ'ունենայ, տեսնելով այն ահագին մեծ քարերը իրարու վրայ շարուած : Յայտնի է, թէ այն ժամանակները ոչ չոգիի ոյժ, եւ ոչ ալ մեքենական կատարելագործուած գործիքներ գոյութիւն ունէին : Ի՞նչպէս կրցած են կատարել այդ տիտանեան աշխատութիւնը : Եգիպտոսի բուրգերուն, եւ Աթէնքի Ակրօրօլին չափ կարեւորութիւն կ'ընծայէ Եւրոպական ճարտարագիտութիւնը Անիի այս երկարածիգ հսկայ շինուածքներուն : Դրսէն թէ ներսէն անօրինակ կերպով միապաղաղ ու ողորկ երես մը ունին : Տեսնողը կը կարծէ, թէ անոնք իրենց ամբողջ երկայնութեամբն ու բարձրութեամբը միակտուր քարէ մը շինուած են : Բայց պարիսպներու յարկերուն կամարները աւելի հետաքրքրական եւ ուշագրաւ են : Անոնք ունին խիստ նուրբ կազմուածք, տոկուն բաղադրութիւն ու ճարտար դար-

ձուածքներ : Եւրոպացիները մեծապէս գնահատած են անոնց արուեստագիտական արժէքը : Կ'ըսուի թէ անոնց դասական պատկերէն օգտուած ալ են :

Քալելով կործանուած մեծ աշտարակի մը բեկորներու քովէն , կը հասնինք դեռ եւս կանգուն ուրիշ աշտարակի մը առջեւ : Այս բարձրայօն աշտարակը որ չինուած է սեւակարմիր քարերով , անկիւնաւոր է , եւ հատուածածեւ կողեր ունի : Անոր կատարը միայն փլած է : Այն տեղ առիւծ մը , եւ արեւի նմանութիւն ունեցող գլուխ մը քանդակուած կայ : Կ'ենթադրուի , թէ այդ աշտարակը Անիի դիտարանը եղած է : Վարկածը հաւանական կը թուի , երբ նկատի առնուի անոր տեղն ու դիրքը : Անոր գլուխը բարձրանալը բաւական յոգնեցուցիչ է : Մօտ հարիւր աստիճաններէ բաղկացած պտուտակածեւ քարէ սանդուխ մը ելլել պէտք է : Երբ մարդ վերը կը հասնի , թոքերը լայնցած կը զգայ , միեւնոյն ժամանակ եղական տեսարանէ մը հրապուրուած կանգ կ'առնէ : Անկէ կը դիտուի ոչ միայն Անիի համայնատեսարանը , այլ նաեւ շատ հեռուները , Շիրակի դաշտերը , վանքերը , գիւղերն ու քաղաքները : Աւելի անդին կ'երեան կողքայ սարերը , Արայ եւ Արագած լեռները և վերջապէս Նոյեան Տապանի կայանը , սպիտակափառ ու վեհատեսիլ Մասիսը :

Այս աշտարակին քովը սիւնազարդ չէնք մը կայ , որ պալատի մը կամ մեծ ապարանքի մը տպաւորութիւնը կ'ընէ , եւ փառաւոր անցեալ ունեցողի երեւոյթ մը կը պատկերացնէ : Այս չէնքն ալ բաւական դիմացեր է ամեն կարգի զօրաւոր հակազդակներու առջեւ : Կարծիք մը կայ , թէ անիկա եղած է Անիի կաթողիկոսարանը : Յայտնի է , թէ Բագրատունեաց թագաւորութեան շրջանին ժամանակ մը Հայոց կաթողիկոսութեան աթոռանիստ քաղաքն էր Անին : Կարգ մը հնաբաններ ալ կ'ըսեն , թէ այդ չէնքը Անիի դատարանը , Արդարութեան պալատը եղած է : Ճիշդ որը ըլլալը ստուգուած չէ դեռ : Բայց սա իրողութիւն մըն է , թէ Անիի անտիրական թուական-

ներուն մզկիթի վերածած են զայն, և քովի աշտարակին վրայէն ալ մահմետական կրօնաւորը իր բարձրածայն աղօթքները ուղղած է առ Բարձրեալն Աստուած . . . :

Խիստ հետաքրքրական են արքունի և այլ հոյաչէն բաղնիքներուն մնացորդները : Արքունի բաղնիքը, գեռ մօտ կէս դար առաջ կիսաւեր վիճակ մը ունեցած է : Այդպէս կը տեղեկագրեն այն ատենուան այցելուները : Անոր բոլոր ստորաբաժանումները, նոյն իսկ ջուրերուն ծորակները յայտնի եղած են : Գայլածորի կողմեր գըտնուողները ժողովրդական բաղնիքներ կը կարծուին :

Անիի հրապարակներու տեղերը աւանդաբար ցոյց կը տրուին մինչեւ այսօր : Աւելի որոշ կերպով կը մատնանըշուին փողոցները : Ասոնցմէ ոմանց անուններն ալ կը յիշուին . Բուն փողոց, Դարբնոյ փողոց, Վերի փողոց, Կամուրջի փողոց, եւայլն :

Մեծ ու պատիկ քանի մը եկեղեցիներ կ'այցելենք, ըսել կ'ուզեմ ներս կը մտնենք : Իրաւ է, թէ աւերակ եկեղեցիներու թիւը շատ է, բայց անոնցմէ քիչերուն մէջը կարելի է մտնել : Քիչ մը ամուր սիրտ ունենալու է : Բոլորովին գետնատակ եղածներուն քով կան մասամբ կանգուն մնացողները : Իսկ այս կամ այն չափով խարխլած, այցելելի եկեղեցիները մատերու վրայ կը հաշուըւին : Ասոնց մէջ ուշագրաւ էՍ. Փրկիչը, իր գեղեցիկ շինուածքով : Մէջը որմանկար մը կայ, որ ցարդ անաղարտ կը մնայ : Այնտեղ կը տեսնուի Փրկիչը, որուն առջեւ ողորմութիւն հայցելու դիրքով ծնրադրած է պատկերը գծողը, Սարգիս Փառշկան : Պահաւունիներու շինել տուած Ս. Առաքելոց եկեղեցին աչքի կ'իյնայ իր ճարտարապետական ինքնատիպ ոճովը : Գմբեթը տափակ և քարաշէն ձեղունով ծածկուած է : Անոր պատերուն վրայ կը նշմարուին գեղազարդ քանդակներ ու արձանագրութիւններ : Եպիսկոպոսներու աթոռ կը համարուի այս եկեղեցին : Ապուղամրենց հրաշակերտ տաճարիկը ժամանակակից է Կաթողիկէ Մայր եկեղեցիին, եւ ձեռակերտն է մեծաքանքար Տրդատ ճարտարապետին : Շի-

նել տուողը Գրիգոր պահաւունի իշխանը : Քարաժայոփի մը վրայ բարձրացող պարսպապատ ԲԵԽԵՆԾ վանքը ունի զոյգ մը գեղաշէն մատուռներ : Այս ԲԵԽ անուան վրայ դիցազնական պատմուածք մը կայ : Անիի դժբախտ ժամանակներուն , Մանուչէի իշխանութեան օրով , այսինքն 1093-1094ին , մարախէ և Երաշտութենէ սով առաջ եկած էր Շիրակ և Անի : Անիցիք անօթի մնացած էին , և Հազարաւորներ սովամահ ինկած , անթաղ կը մը-նային : Այն ատեն , այդ ԲԵԽ անուն քաջ մարդը մէջտեղ ԵԱԼԵՂ 6,000 մեռեալ կը թաղէ : Ս . Գրիգոր Լուսաւո-րիչը կամ Նկարազարդ ԵԿԵՂԵՑԻՆ , Համեմատաբար ամե-նէն աւելի միխթարական վիճակ մը ունի : Հանենց Տիգրան իշխանը կառուցած է զայն : Խիստ ուշագրաւ են անոր պատերուն դրսի կողմի քանդականկարները : Գեղե-ցիկ է նաեւ ԵԿԵՂԵՑԻՆ ներսը : Ամեն կողմ պարապ ան-կիւն մը չի թողուելու պայմանաւ , զունաւոր նկարներով զարդարուած է : Այս նկարները կը ներկայացնեն գլխա-ւորաբար Առաքելոց և Գր . Լուսաւորչի չարչարանքները : Պատկերներուն վրայ Երբեմն կը նշմարուին յունարէն ու վրացերէն արձանագրութիւններ : Տիսուր յիշատակնե-րր Յունաց և Վրացւոց տիրապետութեան : Արդէն Վը-րացիք իրենց յատուկ ԵԿԵՂԵՑԻ մըն ալ չինած ևն Անիի մէջ : Քաղաքին չուրջ բոլորը , տեղ տեղ , միակտուր ժայռերէ չինուած ԵԿԵՂԵՑԻՆ ալ տեսանք : Այս ժայռե-րր , Անիի չէնքիւրու քարերուն պէս առ հասարակ հրա-րիսային ծնունդ ունին , և իրարմէ կը տարբերին զոյնով ու կարծրութիւնով : Ու մարդ չի կրնար ինքինքին հաշիւ տալ , խորհելով , թէ ի՞նչ առասպելա-կան ջանքերով զոյցուած են այդ ժայռէ Աստուծոյ տու-ները : Գաւիթ , դաս , բևմ , խորան , ամեն ինչ նոյն ժայ-ռէն տաշուած ու կերտուած է : Այս վիմափոր ԵԿԵՂԵ-ցիներուն մէջ կան այնպիսիներր , որ հարիւրաւոր ժողո-վուրդ պարունակելու չափ ընդարձակ են : Քաղաքի պա-րիսպներէն զուրս գտնուող Հովիւի ԵԿԵՂԵՑԻ ալ հետա-քրքրական է , մանաւանդ իր պատմութեամբ : Բատ ա-

ւանդութեան, այդ եկեղեցիին տէրը հարուստ հովիւ մը եղած է: Կծծի մարդ մը սակայն, որ ինքզինք աղքատ ձեւացուցած էր: Օր մը, ինչպէս կ'ըլլայ, քաղաքին եկեղեցիներէ մէկէն կը մերժուի ներս ընդունուիլ: Այս վիրաւորական մերժումը դրդապատճառ մը կ'ըլլայ, որ անիկա իր սմսեղուկ կաշիէն դուրս ելէ եւ իրեն համար առանձնայատուկ եկեղեցի մը չինէ: Եւ ասով, Անիի հազար եկեղեցիներու թիւը կ'ըլլայ հազար ու մէկ:

Այս հազար եւ մէկի աւանդութիւնը գիտնականներու շրջանակներուն մէջ խնդիր եղած է թէեւ, սակայն, անոր հակասող ապացոյցներ գտնուած չեն մինչեւ հիմա: Անին այցելող Հայ թէ օտարազգի հնաբաններ, երբ ամեն բան կը տեսնեն ու կը քննեն, կը համոզուին այդ հազար եւ մէկի աւանդութեան: Արդարեւ աշխարհի ոչ մէկ կողմը, չէն կամ աւեր վայրի մը մէջ տեսնուած չէ եկեղեցիներու այդքան խիտ բազմապատկութիւն: Անիի ընդհանուր տեսքը աւելի շատ կէտկիտողները եկեղեցիներն են: Հապա քաղաքին շրջականե՞րը, արուարձաննե՞րը: Կը կարծուի, թէ քաղաքին մէջի եկեղեցիները ընդհանրապէս մասնաւորներու կը պատկանէին, իսկ ժողովրդական աղօթատեղիները շրջակայքը կը գտնուէին: Արդէն Անիցի ժողովուրդին խոնարհ դասակարգերը քաղաքէն աւելի այդ վայրերը կ'ապրէին: Եւ ապահովար, քաղաքին պարիսպներէն ներս, եւ թէ դուրսը տարածուող արուարձաններուն մէջ այդ քանակութեամբ եկեղեցիներ կրնային գոյութիւն ունենալ: Անշուշտ բոլորը մեծ տաճարներ չեն, եւ չէին, ու հաւանօրէն անոնց մէջ բազմաթիւ էին եկեղեցեակներն ու մատուռները:

Երբ Անիի մէջ, եկեղեցիներուն քովէն կ'անցնինք, անոնց իւրաքանչիւրին կից կը նկատենք մէյմէկ աւերակ չէնքեր, որոնք բոլորն ալ գրեթէ իրարու կը նմանին: Զիթահանքեր, կամ աւելի ճիշդը ճիթաիւղի գործարաններ են ատոնք: Եկեղեցիներուն մէջ վառուած ճէթը անոնցմէ կը հայթայթուէր:

Տեսնուած եկեղեցիներուն նկատմամբ յիշատակու-

թիւն մըն ալ: Անոնց մէջ տակաւին գոյութիւն ունեցող բոլոր սուրբերու պատկերները հրազէնններու գնդակներով ծակծկուած են: Նշանառութիւննները ուղղուած են մասնաւորապէս սուրբերու դէմքերուն ու աչքերուն: Այս օրինակ անարդական երեսյթ մը աչքի կը զարնէ նաև էջմիածնայ մօտ գտնուող Հռիփսիմեանց ու Գայիանեանց եկեղեցիներուն մէջ: Զի մոռնանք աւելցնել, թէ դարերէ ի վեր շարունակ կործանման վրայ եղող Անի քաղաքին մէջ ամենէն դիմացկուն չէնքերը դարձեալ այս եկեղեցիները եղած են, եւ հետեւարար, դարերէ ի վեր, անոնք ապաստանարան ալ եղած են Հայ հալածեալներուն: Խաչատուր Արովեանի «Վէրք Հայաստանի»ին անմահ հերոսը, քաջ Աղասին ևս այս նուիրական վայրերուն մէջ ապաստանեցաւ 1820ին, 300 ընկերներով կռուեցաւ Պարսիկներուն դէմ, եւ Անիին տիրացաւ: Բայց հայրենի սիրով վառ դիւցազունը յետոյ թողուց Անին, ակամայ ու արտասուալից աչքերով, վասնզի Հայերը չուզեցին բնակիլ այնտեղ: Բոնակալներէ աւելի Երիզացի վարդապետի մը անէծքները Անիի շուրջը դեգերող խեղճ Հայերը սարսափեցուցած էր այդ ատենները: Այս աւերակ եկեղեցիները 1877ի Ռուսօ-Թուրք պատերազմի միջոցին ալ օթեւան եղան ամեն ազգի պատերազմիկներու: Ռուսահայ զինուորականութիւնը անշուշտ գոհ եղաւ, երբ Թուրքերը դուրս վռնտեց այդ սրբազն թաքստոցներէն: Թուրքերը արտաքսուեցան, բայց անոնց տեղ յետոյ թափառական Քիւրտերը եկան բնակելու պարբերաբար: Ու ամեն ազգի եւ ժամանակի մահմետական բնակութիւնները հաւասարապէս աղիտարեր եղած են այս սրբավայրերուն: Սակայն հիմա ալ անոնց մէջ բնակողներ կան: Մնայուն ու անվնաս բնակիչներ: Անոնք մարդիկ չեն, այլ վայող խեղճ բուեր, եւ տիրատեսիլ օձեր ու կարիճներ:

Կ'անցնինք Միջնարերդ: Ասիկա բուն նախնական Անին է, պատմութեան յիշատակած «Անի Ամրոց»ը գուցէ: Հիմնուած է ճիշդ Ախուրեան հովտին ու Ծաղկաձորին միջեւ բարձրացող բլուրին վրայ: Կը կարծուի թէ այս տեղ

բնակած էին Բագրատ . նախնիքները , և ոչ թէ վերջին թագաւորները , որոնք քաղաքին մէջ հաստատուած էին : Այդ բարձրաւանդակին վրայ զտնուող բոլոր պալատները , զօրանոցները , ամրոցներն ու եկեղեցիները հիմնայատակ կործանուած են , եւ ամեն կողմ աւեր ու աւերակ է : Քաղաքին վրայ պահապանի դեր կատարող այս բերդը անկէց աւելի ողբալի տեսարան մը կը պարզէ : Փլատակներուն մէջ , ասդիս անդին , հազիւ հազ կ'երեւայ կործանուած պատի մը ուրուատիպ մնացորդը , որ կարծես թէ կը դողդղայ , կը տատանի , կ'իյնայ , ու մարդ անոր անկումը չի տեսնելու համար , կ'ուզէ աշքը դարձնել ուրիշ կողմ . . . : Աւերակներուն վրայ անձրեւի կաթիներն ու արեւի ճառագայթները իջնելով բնական բեղմնաւորութիւն մը յառաջ բերած են , այսինքն մեռեալ բնութիւնը կենդանացած է , եւ բուսած են խոտեր , մացառներ , ու նոյն իսկ ծաղիկներ : Բոյսերուն մէջտեղերը ինկած կը մնան փառաւոր սիւներու խոյակներ , եւ սըրբատաչ խոշոր քարերու բեկորներ , որոնց վրայ երբեմն կը նշմարուին հայերէն եւ յունարէն արձանագրութիւններ : Ինչպէս յայտնի է , Բիւլանդական կայսրութեան ներկայացուցիչները Միջնարերդը կը բնակէին , վասնզի քաղաքական եւ առողջական կրկին տեսակէտներով ամենայարմար վայրն էր անիկա :

Միջնարերդէն կուգանք քաղաք , եւ կանգ կ'առնենք Բագրատունի թագաւորական պալատին առջեւ : Շէնքը կը գտնուի Մաղկաձորի եւ քաղաքին հիւսիսակողմի պարիսպներուն անկիւնը : Կառուցուած է ուղմական շափակիտութեամբ , եւ ունի քառակուսի դիրք , լայն արձակ հիմքեր , երրեակ յարկեր ու հարիւրաւոր սենեակներ կամ սրա հներ : Այսօր , իրրեւ յիշատակ կը մնան անոր հըսկայական պատերը , որոնք , դժբախտաբար , իրենց վրայ չեն կրեր ուեւէ յիշատակ — արձանագրութիւն : Մուտքի կողմի վեհատեսիլ պատին երեսը զարդարուած է գեղեցկօրէն դասաւորուած զոյնզգոյն քարերով ու մեծահարուստ քանդակներով : Դրան եւ առաջին յարկին մէջ-

տեղը կայ պատշգամ մը, որուն փլած բացուածքէն կը տեսնուի Անիի կապուտակ երկինքը : Ներս մտնողը սըրտի բուռն ճնշում մը կ'ունենայ . . . : Կործանումը անոր մէջը գոյացուցած է ահագին կոյտեր, թումբեր ու խորխորատներ : Երբեմն ծակեր ալ կը նկատուին, եւ երր, այս մութ ծակերէն ներս քար մը կը ձգուի, վարէն աղմուկ կը լսուի : Պատերու բացուածքներէն կ'երեւայ պալատին ետեւի կողմը, որ զարհուրելի զառիվայր մըն է : Անկէ վար գլորուողը կորսուած է : Արքունի պալատին ներսի կողմը այս աստիճան քանդուելուն մէկ պատճառն ալ խուզարկութիւնները եղած են : Երկու տեսակ պեղում տեղի ունեցած է . մէկը պաշտօնական, բացայսյու կերպով, միւսը ծածուկ, գաղտագողի : Աւազակները, զանձեր փնտուելու նպատակաւ, իրենց կատարած գողունի պեղումներէն ինչ գտած տարած են՝ յայտնի չէ : Բայց պաշտօնական, բացարձակ վասն ի վերուստի մը պատմութիւնը կ'ընեն : Պալատին մէկ պատին բարձունքը քանդակուած թագաւորի մը պատկերը կէս դար առաջ հանուելով փոխադրուած է Բեթերսպուրկ : Պատկերը կը ներկայացնէր Փագիկ Բ. թագաւորը գլխատուած, և զյուխն ալ իր ձեռքերովը բոնուած : Փագիկի եղերական վախճանը խորհրդանշող այս պատկերը զարմանալի նմանութիւն մը ունի Փարիզի Բանթէօնին պատերուն վրայ երեւցող գլխատուած Սէն Տընիի նկարին :

Իր շիրիմներովը գետնին հաւասար դարձած Անիի գերեզմաննոցը կ'երթանք, եւ գլխիկոր պտոյտ մը կ'ընենք պառկող հողորդոց հողերուն վրայ : Երբեմնի պերձաշուք մեռելաստանը այսօր վայրի, խորտ ու բորտ դաշտավայր մը : Շատ տապանաքարեր, գլխու կամ ոտից կողմէն խրուած են հողին մէջ : Երբեմն ալ գերեզմանանման փոսեր բացուած են : Ուրիշ բան մը չի կայ այս հովրտիքին մէջ, ուր մարդ կանգ առնէ երկար, դիտէ ու տեսածը վերլուծէ :

Կ'ուղղուինք դէպի Ախուրեան ձորի մէկ բարձրաւանդակ բլուրը ուր բարձրանալու համար պէտք է մագլցիլ

խիստ դժուարամատչելի, սեպ քարաժայռերէ վեր : Գող-գոթայէ աւելի տաժանելի դարիվեր մը, ուրկէ երբ կ'ել-լենք ու քրտնաթաթաւ կը հասնինք անոր գլուխը, ոչինչ կը գտնենք . . . . : Բայց յուսախարութեան մըն ալ չենք մատնուիր, քանի որ ապրող յիշատակարան մը գտնելու մտածումը չունինք արդէն : Նոյն աւերակները, նոյն պատմութիւնը, ու այս անդամ քիչ մըն ալ աւելի անկեր-պարան վիճակ մը : Բերդերու, բուրգերու ու եկեղեցի-ներու փլատակ կոյտերու խառնուրդէն իր վրայ ուրիշ բարձր բլուր մը ձեւացուցած է այդ արդէն բարձրադիր վայրը՝ որուն Ազգկան Բերդ անունը կուտան : Յայտնի չէ, թէ այս անունը Հայոց ժամանակէ՞ն թէ օտար տի-րապետութիւններու շրջանէն մնացած է : Ումանք, Պոլ-սոյ եւ Պաքուի Աղջկան Բերդերու համբաւին նման պատ-մութիւն մը կը վերագրեն անոր : Կ'ըսեն, թէ այն տեղ արքայադուստր մը բնակած, եւ վիպական կեանք մը ու վախճան մը ունեցած է : Ուրիշներ կը կարծեն, թէ հոն կուսանաց վանք մը կայ եղեր, թէ եկեղեցիներ ու բազ-մաթիւ խցիկներով ընդարձակ բերդանման ամուր շէն-քեր կառուցուած էին, եւ թէ վարէն վեր ելլելու համար շինուած էին քարահատ կանոնաւոր սանդուխներ : Աւելի հին աւանդութեան մը համաձայն, քարարլուրին վրայ կանգնուած էր Հայոց ամենասիրելի աստուածուհիին Ա-նահիտի մեհեանը, քրիստոնեայ Բագրատունիներէն ու Անի քաղաքը «Անի Ամրոց» կոչուելէն առաջ :

Այնպիսի խոր անդունդ մը կը ներկայացնէ քաղաքին երկու կողմը երկնցող մեծ ձորը, որ վերէն վար դիտողը գլխու պտոյտ կ'ունենայ : Ատիկա ճամբան է Ախուրեան գետին, որ օձապտոյտ ոլորքներով կը սահի կ'երթայ : Այն տեղ է Անիի նշանաւոր կամուրջը, երեք յարկերէ բաղկա-ցած հոյակապ շինուածքը : Վաղուց ի վեր փլած է ան, եւ հիմա կը մնան անոր ամբապինդ խարիսխները : Գե-տին երկու ափունքներուն վրայ կանգուն մնացած այդ եր-կարակեաց վկաները կը նմանին երկու արտակարգ ուր-ուականներու, որոնք նոյնպէս ճակատագրօրէն հակած են

դէպի իրենց առջեւէն ընթացող ջուրը, եւ օր մը չէ օր մը պիտի կործին :

Գետին եզերքները, եւ Ծաղկաձորի հովտին այլ եւ այլ կողմերը կը նշմարուին բազմաթիւ քարաշէն բնակարաններ : Քաղաքին շուրջը հաստատուած Անիցիներուն պատկանող տնակներ ու կրպակներ են ատոնք, եւ ունին մէկէ աւելի յարկեր ու բաժանումներ : Այս տեղերը կան նաեւ հարիւրաւոր արուեստական քարայրներ : Ասոնք ունին պգտիկ մուտքեր, եւ հաւանօրէն շինուած են վտանգի ժամանակ ժողովուրդը պատսպարուելու դիտումով : Կարծիք կայ, թէ ասոնցմէ զատ ստորերկրեայ մեծ ու ճիւղաւորուած թաքստոցներ ալ գոյութիւն ունեցած են, եւ այս կարծիքը շատեր ստոյգ իրողութիւն մը կը համարին : Այս գետնամէջ ապաստանարաններու մէկ նմոյչն ըլլալ կը թուի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ վարի կողմերը բացուող ներքնուղին, որուն շատ մթին ու երկիւղազգու անուն մը կուտան . «Գնացողը չի գար» : Կ'ըսեն որ Անիի կործանումէն ետք, իրաւ ալ մարդ ներս գնացած է անկէ, հետաքրքրութեան ու խուզարկութեան համար, ու վերադարձած չէ : Հոռմի, Նարօլիի եւ Փարիզի գետնադամբան ուղիներուն նմանութեանը համապատասխանող համբաւ մըն ալ ունի այս ստորերկրեայ ռահը : Շիրակի ժողովուրդին մէջ դեռ բերնէ բերան կը շրջի այն զրոյցը, թէ Անի ունեցած է մօտակայ ու հեռաւոր քաղաքներու հետ հաղորդակցող գաղտնի փապուղիներ : Աւելի տարածուած թուիք մըն է, որ գետնի վրայի Անիին նման տակն ալ ուրիշ Անի մը եղած է, և այս ստորերկրեայ Անիին մուտքերը գաղտնի պահուած էին տարածայնութեան վախէն : Զափազանցութիւնը մէկդի թողելով, շատերու պէս կարելի է ընդունիլ, թէ ներքին հաղորդակցութիւններու համար Անին ունեցած է գետնի ճամբաններ, որոնք բնականաբար ի վերջոյ մատնուած են իրենց վրայ գտնուող քաղաքի վիճակին :

Ու մենք կը շուարինք այլ եւս, թէ այս կործանուած քաղաքին ո՞ր կողմը երթանք, եւ անհամար կիսափուլ

շէնքերուն ու բրգանման փլակոյտերուն ո՞ր մէկը դիտենք ու յիշենք իր անունով։ Կանգ կ'առնենք ու անդրադարձում մը կ'ընենք մեր տեսածներուն վրայ։ Այս շրջագայումը մեզ աւելի բարդ մտահոսանքներու ենթարկած է։ Մեր ընդունած տպաւորութիւնը բազմազան է։ Միշտ աւելին տեսնելու անյագ հետաքրքրութիւն ու յետ ընկրկում, հպարտութիւն ու լքում, հրճուանք ու տըրտմութիւն զիրար կը զլեն։ Անին չէն, աշխարհ աւեր, կ'ըսէր հին առածը, եւ ահաւասիկ առակի կարգ անցնող այդ շէն Անին……։ Ու մեր աչքերը, ինքնարերաբար, դարձեալ կը դառնան ամեն կողմ տարածուած աւերներուն վրայ։ Այս անգամ այդ տեսարանը անհուն գերեզման մը կը թուի մեզ, համայնական գերեզմանը աշխատասէր, արտադրող, եւ բարի ու առաքինի ժողովուրդի մը, որ գեռ երէկ կ'ապրէր……։

Բայց աւերակներու գերեզմանահանգոյն այս պատկերը, մանաւանդ գիշերները, լուսնի լուսով, աւելի հոգեխոռվ երեւոյթ մը կ'առնէ։ Կուզայ վայրկեան մը նոյն իսկ, որ անիկա անրջային կը դառնայ, եւ մարդ ինք-զինք երազի մէջ կը կարծէ։ Կիսափայլ երկնալոյսին տակ երեւցող կանգուն շէնքերը իրենց զանազան դիրքերով կենդանի ահազնակազմ էակներու ձեւեր ու նմանութիւններ կ'առնեն։ Տեսակ մը հաշմոտ, ծամածուռ, այլանդակ, ուրուային ու առասպելատիպ մարմիններ, ուրոնցմէ ոմանց մթաստուեր կողերուն մէջ բացուած խոշոր ծակերէն անդին փալփլուն, երեւակայածին հեռանը-կարներ կը ծփան։ Ապա, այդ մունջ հսկաները օդը թնդացնող մեծաշորինդ աղաղակներ կը բարձրացնեն, կը շարժին, կ'ոստոստեն, խօլական պարեր կը բոնեն ու արագասլաց արշաւանքներ կը կատարեն այս ու այն կողմ……։ Ահարեկ աչքերը կը քթթին։ Մղձաւանջը կը ցնդի։ Ու ահա վերստին հէք սեւրախտ, գերեզման քաղաքին սգախորհ հուրդ տեսքը, եւ Ախուրեանի արձակած խորունկ, կսկծոտ հեծեծանքները……։

## ԳՈՐԾ ԵՒ ԳՈՐԾՈՂՆԵՐ

Հարիւր տարիէ ի վեր Հայ միտքը մասնաւոր ուշադրութեամբ մը Անիով զբաղած , եւ միշտ հետամտած է զայն տեսնելու : Հաւանօրէն , ուրիշ ամեն տեսակ պատճառներէ աւելի , հաղորդակցութեան դժուարութիւնը բաղձանքներու իրագործմանը արգելք հանդիսացած է : Անդրկովկասը Ռուսաց տիրապետութեան ենթարկուելէն ետքն է , որ ճամբաններու եւ երկաթուղիններու շինութեամբ , Անին դիւրամատչելի դարձաւ թէ Հայերուն եւ թէ Եւրոպացի գիտնականներուն : Սակայն դեռ ճամբանները չի շինուած ալ , ամեն նեղութիւն ու վտանգ յանձն առնելով , դէպի Անի ճամբորդողներ գտնուած են : Անգլիացի մեծ հնախոյզ Քէր Բօրթր , 1817ին Անին այցելելով , քննութիւն մը կատարած , եւ հնագիտական նըկարագրութիւն մը ի լոյս ընծայած է : Նոյնը ըրած են նաեւ անոր մէկ քանի յաջորդները , անցեալ դարու առաջին երեք քառորդներուն մէջ : Գօխ , Գերման բուսաբանը , Անիի հովտին մէջ երկու անծանօթ ծաղիկներ գըտնելով զանոնք Անիական անուններով մկրտած ու ճանշուցած է բուսաբանական աշխարհին : Անցեալ դարուն , առաջին անգամ Անին տեսնող Հայերն ալ եղած են երկու կրօնականներ , Յովհան եւ Խաչատուր անուամբ ծանօթ էջմիածնեցի քահանաները : Այցը կատարուած է 1804ին : Ասոնց տուած տեղեկագրութենէն կ'իմացը-ուի , թէ ուրիշ խել մը չէնքերու հետ նաեւ 40 եկեղեցիներ ամբողջութեամբ անվնաս կը մնային դեռ այն ատեն : Աւելի հին տեղեկութեանց համար պէտք է դիմել մեր հին պատմագիրներուն : Մասնաւորապէս Ասողիկ , Ա-

նանիա Շիրակեցի, Մատթէոս Ուռհայեցի, Վարդան Պատմիչ եւ Ղազար Փարպեցի բաւական բաներ գրած են Անիի անցեալ փառքին ու թշուառութիւններուն վրայ: Բայց, բոլոր հին հատորներուն ու անցեալ դարուն երեւցած աշխատութիւններուն մէջ ամենէն աւելի ընդարձակ հետազօտութեան մը արդիւնքը կը համարուի Ալիշանի հոյանուն «Շիրակ»ը: Անկէց ետք աւելի յաճախ երեւցած են Անիի յիշատակարաններու հայերէն նկարագրութիւնները: Այս վերջին տարիներս տպագրուեցան մանաւանդ Հնախօսական եւ արուեստագիտական կարգ մը ուսումնասիրութիւններ: Բազմաթիւ են Անիի վրայ յօրինուած երգերն ու ողբերը, որոնց բոլորը ժողովրդականացած չեն: Այս զուտ Անիական բազմակողմանի գրականութեան մէջ վիպասանական ճիւղն ալ անտեսուած չէ: Պր. Գ. Այվազեան զրած է վէպ մը, «Անիի Կործանումը» անունով, որուն հետաքրքրաշարժ բովանդակութիւնը կը յիշեցնէ Լորտ Լիթընի «Պոմպէի Կործանումը»:

Գրական գործունէութեան ընկերացած է նաեւ նըկարչականը: Աւերակ քաղաքին կանգուն ու կիսակործան չէնքերը, փլատակներն ու համայնատեսարանները բոլոր նկարուած են: Լուսանկարիչ Քիւրքճեանի, Փափազեանի եւ Սողոմոննեանի գեղեցիկ լուսանկարներէն յետոյ, Մարիմ-Գնունիի «Եքեղ» նկարաթերթը ճաշակաւոր պատկերներ տուած է: Իսկ Պր. Ա. Վրոյր պատրաստած է մանրադիտական նկարներու ճոխ հաւաքածոյ մը:

Բայց ահա գրեթէ երկու տասնեակ տարիներէ ի վեր, գրիչին ու վրձինին միացած է նաեւ բրիչը: Եւ այս վերջնոյն տուած արդիւնքները, միւսներէն աւելի փառաւոր եղած են: Անոր մէկ շարժումը դարերէ ի վեր նկարագրուածներէն շատ աւելի գործնական բաներ ըսած է ու պիտի ըսէ: Անիի մէջ պեղումի հսկայ գործեր կան: Երբ կործանուած քաղաքին մէջ պտըտովը, ըստ դիպաց, ոտքը գետնին կը զարնէ, տակէն անդնդա-

յին պարապութեան խուլ ու խորհրդաւոր ձայն մը կը լսէ : Տարակոյս չի կայ , թէ թաղուած հնութեան գանձերը օր մը ամբողջութեամբ երեւան հանուելով , պայծառ լոյս մը պիտի սփռուի մեր բոլոր հին յիշատակարաններուն մէջ ամենակարեւորը նկատուող Բագրատունեաց մայրաքաղաքին վրայ :

Մինչեւ հիմա կատարուած պեղումներուն նախաձեռնողը եղած է Ռուսաց Կայսերական Հնագիտական Ընկերութիւնը : Նիւթապէս օժանդակողը՝ Հայերը : Պեղման գործին ալ հսկած է Վրացի Ռւսուցչապետ Ն . Մար , որ յիշեալ Հնագիտական Ընկերութեան անդամներէն է : Պր . Ն . Մար , իր նշանաւոր գիւտերովն ու անոնց վրայ գրած բացատրական ընդարձակ հրատարակութիւններովը մեծ ծառայութիւններ մատուցած է Հայ հնախօսական պատմութեան : Անիկա լաւ Հայագէտ մըն է :

Անդրանիկ պեղումը թէեւ սկսուած էր 1892 թուին , սակայն այլ եւ այլ արգելքներու պատճառաւ գործը թողուած , եւ վերսկսուած է 1904ին : Անկէ ետք , մինչեւ այս վերջերս , առանց մեծ ընդհատումի մը , գրեթէ կանոնաւորապէս շարունակուած են պեղումները :

Պեղումներու վերսկսման թուականին էր , որ Պր . Մարի նախաձեռնութեամբ ու ջանքերով Անիի մէջ հիմնուեցաւ թանգարան մը : Մինչեւ այդ ժամանակ Անիէն շատ բաներ ցրուած ու կորսուած են , քանի որ հըսկող , տէր կագնող , հաւաքող ու պահպանող մէկը , կամ տեղ մը չի կար : Ճիշդ այս տեսակէտով է մանաւանդ , որ Պր . Մար իր պեղումներուն չափ եւ նոյն իսկ աւելի կարեւոր գործ մը կատարած է Անիի մէջ թանգարան մը հիմնելով : Թանգարանը Կաթողիկոսարան կոչուած աշտարակաւոր շէնքն է , որուն կործանուելու վտանգ սպառնացող մասերը նորոգուելով , կարգի բերուած է : Եթէ այդ հիմնարկութեան գլխուն անակնկալ դժբախտութիւն մը չի պատահի , եւ եթէ միշտ խնամքով պահպանուի , տարակոյս չի կայ , որ անիկա ժամանակի ընթացքին աւելի բեղմնաւորուելով կատարեալ գոհացում

պիտի տայ Անին այցելող Հնագէտներու հետաքրքրութեանը :

Անիի մէջ հիմա շինուած է նոր թանգարան մըն ալ, դարձեալ Պր. Մարի ջանքերով, որուն ծախքը հոգացած ևն Պ.Պ. Ղուկասեան եւ Մանթաշեան :

Կովկասահայ թերթերը այս վերջերս հաղորդեցին, թէ Ռուս կառավարութիւնը մտադիր է Անիի մէջ հիմնել Հնագիտական Ճեմարան մը : Նոյն թերթերը ուրիշ լուր մըն ալ հաղորդեցին : Ռուսիոյ Կրթական նախարարութիւնը որոշած է Կովկասի մէջ ունենալ Գիտական Յանձնախումբ մը, որ առաջնորդ ըլլայ Կովկասեան Հնութիւններու կանոնաւոր ուսումնասիրման եւ պեղումներու գործին : Նախարարութիւնը Գիտութեանց Կաճապին պիտի տայ տարեկան 5,000 րուբլի, Անիի շրջականները պեղումներ կատարելու, եւ գտնուած Հնութիւնները դասաւորելու համար : Ո՞ւր . յայտնի չէ : Այս լուրերը անշուշտ նպաստաւոր չեն Հայոց համար : Լաւ է որ պեղումները Հայոց միջոցաւ կատարուին, եւ գտնուած բոլոր Հնութիւնները Անիի Հայ թանգարաններուն մէջ պահուին :

Ոտնձգման այս եւ այլ կարգ մը լուրերը պատճառ եղան, որ Ամենայն Հայոց Հայրապետը դիմէ փաստերու հաւաքման, հաստատելու համար որ Անին անձեռնմխելի է : Այսպէս, Ն . Ս . Օծութեան հրամանաւ, Կաթող . Դիւանատունէն յանձնարուած է Երեւանի փոխ-թեմակալ Խորէն եպիսկոպոսին որ հանել տայ Երեւանի եւ Կարսի Հայոց հոգեւոր կառավարութեանց հին տոմարներէն Անիի Վանահայրութեան, եւ հողերու ազգային սեփականութեան վերաբերեալ բոլոր փաստաթղթերը, ու կալուածագրերը, եւ դրէկ Հայրապետին :

Տարիներու ընթացքին, Պր. Մարի հսկողութեամբ կատարուած են իսել մը նորոգութիւններ : Անցեալ տարի նորոգուեցաւ Ս . Փրկիչ անուն բազմանկիւնաւոր գեղակերտ եկեղեցին, որ հիմնայատակ կործանուելու վիճակին հասած էր :

Ոուսաստանի Հայերը, ի նկատի առնելով Պր. Մարի անձնական հանգստութեան պարագան, ամեն յարմարութիւններով օժտուած տուն մը շինեցին Անիի մէջ, և յատկացուցին անոր բնակութեանը :

Ճարտարապետ Պր. Թորոս Թորամանեանի անունը նոյնպէս ամրապնդօրէն կապուած է Անիի ժամանակակից ու ապագայ պատմութեան հետ : Պր. Թորամանեան, Պոլսոյ Գեղարուեստից Վարժարանէն ընթացաւարտ եղած, եւ ճարտարապետական մասնագիտութիւնը կատարելագործած է Փարիզ : Անիկա Երկար տարիներէ ի վեր միշտ հաւատարիմ մնացած է Անիի աւերակներուն մէջ գործելու իր նուիրական ուխտին : Իր ձեռնարկած գործին համար անոր ցոյց տուած անձնուիրութեան աստիճանը մեծ եղած է :

Պր. Թորամանեանի կատարած գործը հանրածանօթէ : Դեռ չի կործանուած չէնքերը, եւ փլակոյտերու տակէն հանուած աւերակները բոլոր չափած, զծագրած, իւրաքանչիւրը իր բնական վիճակին ու ամրողջութեանը վերածած ու կենդանացուցած է : Եւ այս կեանք մաշող, մարդ ծերացնող, սոսկալի բայց միեւնոյն ժամանակ հոյակապ աշխատութիւնները սա եզրակացութեան յանգած են, թէ Հայերը ունեցած էին ինքնուրոյն ճարտարապետութիւն մը : Երկար բարակ հետազօտութիւններու, հաստատուն ու կենդանի ապացոյցներու վըրայ հիմնուած Պր. Թորամանեանի այս վկայութիւնը Հայերուս համար անակնկալ զիւտ մը, եւ պատուարեր յայտնութիւն մը եղաւ : Մինչեւ այդ, մեր ազգին մէջ այնպիսի կարծիք մը կար, թէ Հայաստան հետեւող մը եղած է օտար ճարտարապետական ոճերու : Միեւնոյն կարծիքը կը տիրէր նաեւ Եւրոպացիներու մէջ : Օրինակի համար, Քէր Բօրթը, Անիի ճարտարապետութիւնը Դորէական ճաշակով որակած է : Ապազող աւելի Բիւզանդականի նմանութիւն մը գտնելը կը յայտնէ : Պրահամ եւ Դէսիէ ամենուն պէս սքանչացած են, բայց անուն մը չեն կրցած տալ : Պոռէ Բիւզանդականի, Ա-

րաբականի եւ Պարսկականի խառնուրդ մը ենթադրած է : Համիլթըն ամենէն աւելի անորոշ դիրք մը բռնած է Անիի ճարտարապետութեան մասին իր գրած գրքին մէջ : Լինչ Անին ճարտար միջնորդ մը համարած է Հոռմի , Բիւզանդիոնի եւ Արեւելքի միջեւ : Իսկ Պր . Թորամանեան , արուեստագիտական անթերի կատարելութեամբ իր վերակազմած գործերովը , ինչպէս նաեւ հրատարակած ուսումնասիրութիւններովը այդ վարկածին սխալ ըլլալը մէջտեղ հանեց : Ասկէ զատ անիկա ցոյց տուաւ գիտնական աշխարհին , թէ Անիի մէջ , քաղաքին ծաղկած առաջին շրջաններուն , ո՛չ միայն գոյութիւն ունեցած է իսկական Հայածնունդ ճարտարապետութիւն մը , այլ նաեւ անոր ոճէն օգտուած են Եւրոպական ազգեր :

Այս յայտարարութենէն յետոյ , Եւրոպացի ճարտարապետներ գիտական աւելի լուրջ հետազօտութիւններ կատարեցին , եւ վերջապէս համոզուեցան մատնանշուած իրականութեանը : Անոնցմէ մէկը նոյն իսկ աւելի առաջ գնաց , եւ Գահիրէ տպուող «Լ'Էֆիրթ» Փրանսերէն թերթին մէջ գրեց , թէ Գոթական ճարտարապետութեան հայրենիքն ալ Հայաստանը եղած է : Անիկա իր խօսքը հաստատելու համար , իրեւ օրինակ ներկայացուցած էր Անիի Կաթողիկէ Մայր Եկեղեցին : Յայտնի է թէ այս տաճարը կառուցուած է այն ժամանակ , երբ Եւրոպական ճարտարապետութեան ոճը Հոռմէական էր տակաւին : Վիէննայի Համալսարանին ուսացչապետներէն Սթիրքովսքի նոյնպէս գրեց , որ Հայկական ճարտարապետութիւնը իր զարգացած շրջանին տիրած է Բիւզանդականին ու Գոթականին , ապա Եւրոպա անցնելով ազդած է նաեւ Իտալիոյ , Գերմանիոյ , եւ Ֆրանսայի կարգ մը Եկեղեցիներու ճարտարապետութեանը վրայ : Ասոր նման ուրիշ շատեր ալ , թերթերու եւ գրքերու մէջ հաստատեցին Հայ ճարտարապետական գեղարուեստին ինքնայտուկ գոյութիւնը , եւ անոր ունեցած դասական արժէքը :

Պր . Թորամանեան աչքի իյնող կարգ մը Եւրո-

պացի գիտնականներու կողմէ ընդունած է գնահատական վկայութիւններ : Աւստրիացի նշանաւոր արեւելագէտ Արգիքովսքի, Պր . Թորամանեանի արուեստագիտական հեղինակութիւնները հրապարակաւ գովելէ ետք անհրաժեշտ դատած է , որ այդ աշխատութիւնները գերմաներէնի թարգմանուին : Տաղանդաւոր Հայ ճարտարապետը , այս տարի հրաւէր ստացաւ , իր աշխատութիւններով մասնակցելու Վիէննայի Համալսարանի Արեւելեան ճիւղին մէջ բացուած Հայ պատմական գեղարուեստներու դասախոսութեանց : Իսկ Բեթերսպուրկի Գիտութեանց Կաճառը գովարանական վկայական մը նուիրած է անոր :

Ու հիմա , հարցնէք գուցէ , թէ մեր ազգին կողմէ՞ որ աստիճան գնահատուած է այդ չափազանց համեստ , գերազանցապէս ազնիւ բնաւորութեան տէր , և իր ցեղին փառք ու պատիւ բերող գործիչը : Այդ մասին , գժրախտաբար , շատ բան չունինք ըսելու…… : Այսքանը միայն կրնանք յիշել , թէ անցեալ տարի Իզմիրեանց մրցանակը պսակեց անոր հեղինակութիւններէն «Պատմութիւն Հայ Ճարտարապետութեան» գործը : Ահա՝ մեր ցոյց տուած ամրող դրական քաջալերանքը , տասնեակ տարիներէ ի վեր յանուն ազգապանծ դաղափարի մը մարտիրոսական տանջանքներով լեցուն կեանք մը քաշկոտող այդ երախտաւոր , մեծ Հայուն հանդէպ :

Անիի մէջ կատարուած ընդհանուր աշխատութիւններուն իրենց մասնակցութիւնը որոշ չափերով ընծայաբերած են ի միջի այլոց նաեւ Պր . Ա . Վրոյր , Պր . Կ . Բասմաճեան , եւ Անիի հիւրընկալ Միքայէլ վարդապետ : Այս վերջինի համեստուկ գործունէութեան արդիւնքներէն մէկն է Մայր Եկեղեցիի բակին չուրջը քաշուած քարէպատը : Մեծ ու պղտիկ բաւական թուով սենեակներէ բաղկացած Հիւրատան շինութեան գործն ալ ի գլուխ բերած է Գր . Եպիսկ . Աղուանեան :

Դ.

## ՊԵՂՈՒՄՆԵՐՈՒ ԱՐԴԻԻՆՔԸ

Գանք հիմա այն կարեւոր արդիւնքներուն, որոնք յառաջ եկած են 1892 թուականին սկսած մինչեւ ներկայս կատարուած պեղումներէն :

Ամենէն առաջ երեւան հանուեցան քաղաքին ամենաշին մասին մէջ գտնուող Աշոտ Ողորմած արքայի հիմնարկած ամրութիւնները, եւ քանի մը եկեղեցիներ : Միեւնոյն տեղը ուրիշ ուղղութեամբ պեղումները շարունակուելով, գտնուեցան եօթը հատի չափ տուներ, կամ տնակներ : Ասոնցմէ իւրաքանչիւրը երեք կամ չորս բաժանումներէ բաղկացած է, եւ իր մէջ ունի հաց եփելու թոնիր մը, ճիշդ այն ձեւով ու խորութեամբ, որուն նըմանները կը գտնուին Հայաստանի ներքին գաւառներու տուներուն մէջ : Բնակարաններու յատակագծերը բաւական ցած են փողոցի մակերեւոյթէն : Պր. Մարի կարծիքով այդ տնակները կառուցուած են եղեր արդէն անգամ մը հիմնայատակ կործանուած աւերակներուն վրայ :

Նոյն տնակներէն գտնուած առարկաններուն մէջ իրենց առատութեամբը աչքի ինկած են ապակեայ, յախճապակեայ եւ հողէ զանազան անօթներ ու պնակներ : Շատ քիչերը անմնաս : Ամաններէ ոմանց վրայ ոսկեզօծ վերտառութիւններ : Երեւան եկած մեծ կարասները, երկանաքարերն ու սանդերը հիմակուան գործածուածներէն տարբերութիւն չունին : Գտնուած է բաւական քանակութեամբ պղնձեայ դրամ, բիւրեղեայ ապարանջան, ուլունք, գնդասեղ, մատանի եւ այլն : Սնդիկի գործածութիւնը, թէեւ որոշ չի գիտցուիր ինչ բանի

համար, բայց կ'երեւայ թէ շատ տարածուած է եղեր, ո-րով հետեւ յատկապէս սնդիկի համար շինուած խել մը կաւէ պզտիկ ամաններ ձեռք բերուած են:

Քաղաքի միեւնոյն հին մասին մէջն է որ դարձեալ անցեալ տարի երեւան հանուեցան երկու եկեղեցիներ, մէկը մեծ, միւսը պզտիկ: Մեծին ԺԲ. դարու գործ ըլ-լալը հաստատուած է, անոր պատերուն վրայ բանուած քանդակներու ոճէն: Գմբեթաւոր է, եւ մէջը կը պարունակէ բազմաթիւ գերեզմաններ: Պզտիկ եկեղեցին գմբեթը փլած է: Մէջէն հանուած շատ մը խաչքարերէ մէկը մարդահասակի չափ մեծութիւն ունի, եւ անմնաս է: Երկու եկեղեցիներն ալ յետոյ բնակարանի եւ ախոռի վերածուած են, վասնզի անոնց մէջ տեսնուած են թոնիր, կարաս, եւ անասնոց պղտեղութիւն:

Նոյն եկեղեցիներուն մօտերը մէջտեղ հանուած են նախորդներու պսցմաններուն մէջ գտնուող ուրիշ խել մը տնակներ: Դարձեալ աւերակ աւերակի վրայ: Ասոնց մէջ ալ նկատուած են միեւնոյն առտնին առարկաներն ու թոնիրները: Բայց մեծ ուշադրութիւն գրաւած են անոնց դարակներէն ելած կարգ մը ամենանուրը ու թանկագին յախճապակեայ ամանները, ոմանք վերտառութիւններով, ոմանք ջնարակուած, եւ ուրիշներ ոսկենը-կար զարդարանքներով դրուագուած: Անոնք իրենց գոյնէն եւ փայլէն բան մը չեն կորսնցուցած մինչեւ հիմա:

Պեղումով մը բացուած է քաղաքին աւագ դոնէն մինչեւ Միջնարերդի ապարանքները ջուր տանող ճամբան: Զրուղին ունի բազմաթիւ միւղաւորումներ, եւ ամեն ուղղութեամբ տարածուած է Անիի թաղերուն մէջ: Բոլոր խողովակները շինուած են կաւէ, եւ տեղ տեղ, ուր ջրի ճնշումը սաստիկ է, կրկնակի քարէ խողովակներ դրուած եւ կրաշաղախով ամրացուած են: Զրին ակը հեռաւոր լերան մը ստորոտը:

Անիի այլ եւ այլ կողմերէն լոյս աշխարհ բերուած են բազմաթիւ գերեզմաններ, արձանագրուած տապանաքարեր ու մարդկային կմախքներ: Քաղաքին հասարա-

կաց մեռելաստանին մէջ բացուած է գերեզման մը , ուր պառկող պատանիի կմախքին քով դրուած էր աման մը լեցուն վէգ : Ամանը դիմացկուն հողէ թրծուած ըլլալուն , իր պարունակութեամբը անվնաս մնացած է : Կ'երեւայ թէ այդ պատանին վէգ խաղալը շատ սիրած է , եւ վշտահար ծնողքը անոր յիշատակին վերջին գուրգուրանք մը ընծայելու փափաքով , հետը ամանով մըն ալ վէգ թաղած են :

Հիմա պիտի խօսինք աւելի հետաքրքրաչարժ կը-մախքի մը վրայ : Զարմանալի ու խորհրդաւոր նշան մը կրող կնոջ կմախք մը : Անոր միացած երկու ոտքերուն վրայ , մատներուն մօտ , զարնուած է երկաթէ խո-չոր գամ մը : Իր դամբարանէն անաղարտ ամբողջութեամբ հանուած այդ ոսկրուտին նշխարն է Սիւնեաց Վա-սակի դուստր եւ Գագիկ Ա.ի ամուսին կաղրանիդէ թա-գուհիին :

Ի՞նչ նշանակութիւն կրնայ ունենալ թագուհիի մը կմախքին վրայ ի յայտ եկած այս քիչ մը շատ տարօրի-նակ երեւոյթը : Ի՞նչ պարագաներու տակ կատարուած է բեւեռման գործողութիւնը : Գամն ու մուրճը ե՞րբ դիպած են թագուհիի փափուկ ոտքերուն . մահուան վայրկեանի՞ն թէ յետոյ : Հոգեկան վերջին մասնաւոր ցանկութեան մը արդի՞նքը , թէ արդէն ընդունուած սո-վորութիւն մը : Հաւանական կրնա՞յ թուիլ արդեօք սա կարծիքը , թէ Բագրատունեան թագուհին , որ իր ամուս-նոյն պէս խիստ բարեպաշտ ու եկեղեցասէր էր , Քրիս-տոսի նմանողութեան նուրիրական գաղափարով մը ու-զած է ոտքերը գամել տալ դեռ վերջին չունչը չաւանդած եւ կամ մահէն ետքը :

Ուսուցչապետ Ն. Մար դիմած է շատ տեղեր , այդ մասին բացատրութիւն մը ընդունելու յոյսով : Սակայն իր դիմումները ապարդիւն եղած են , եւ անիկա կմախ-քին մանրամասն նկարագրութիւնը առնելէ ետք զայն զրկած է Բեղրսպուրկի Կայս . Թանգարանը : Այն մի-ջոցին Անիի հնադարանները հիմնուած չէին տակաւին :

Ու աճիւններու գիւտէն չորս տարի ետքն է միայն, որ Անիի Միքայէլ Վարդապետը տեղեկութիւն մը կը հաղորդէ մեռեալ գամելու խնդրի մասին։ Ղարաբաղի Հայ գիւղերուն մէջ, տեղ տեղ, մինչև այսօր ալ, մեռելները գամելու սովորութիւն մը կայ եղեր։ Միայն թէ այդ սովորութիւնը տարբեր կերպով մը ի գործ կը դնեն գեղջուկ Ղարաբաղցիները։ Անոնք իրենց մեռեալը կը գամեն ոչ թէ ոտքերէն, այլ փորէն։ Ահազին երկաթեայ գամ մը մեռեալին փորէն անցնելով, մէջքէն դուրս կ'ելլէ։ Բայց, ինչպէս կը տեսնուի, այս անբացատրելի բացատրութիւնն ալ լուսաբանութիւն մը չի բերեր թագուհին ոտքերը գամուելու պարագայի մասին։

Այս թագուհին, որ Անիի չքնաղ Կաթողիկէ Մայր Եկեղեցին չինութիւնը լրացուցած է, իր փափաքին համաձայն թաղուած է նոյն տաճարին բակը։ Հայոց աշխարհի Տիկինը իր տապանաքարին վրայ արձանագրել տուած է հետեւեալը։ «... Զ Վարդավառին յիսնեակ միով քառասնիւ կատարել անխափան... (պատարագ, հոգեհանգիստ)։ Եթէ ոք զարձանագրեալդ անփոյթ առնէ, դատապարտեալ եղիցի ի Քրիստոսէ...»։

Հետաքրքրական է նաեւ Կատրանիդէ թագուհիին դամբարանը, ուր թաղուած ըլլալու է Գագիկ Ա.ի մարմինն ալ։ Դամբարանը կը բաժնուի երկու մասի։ Ներքինը տապանատունը, եւ արտաքինը պղտիկ մատուռ մը, յատկացուած ամենօրեայ աղօթքներու կատարման։ Տապանատունը երկու գերեզմանատեղի ունի։ Մէկուն մէջը ամփոփուած էր թագուհին։ Միւսը պարապ գտնըուած է, եւ մէջը մարմնի ոեւէ մնացորդ կամ հետք նըշմարուած չէ։ Ասկէ հետեւցուած ու հաւանական դատուած է, թէ այդ արքայական դամբարանն ալ, միւս բոլոր յիշատակարաններուն պէս, դարեր առաջ, աւազակներու արշաւանքին նշաւակ դառնալով կողոպտուած եւ աւերուած է։ Իսկ թէ ի՞նչպէս եղած է որ թագուհիին մարմինը մնացած ու թագաւորինը անյայտացած է, այդ չգիտցուիր։

Անիի մեռեալներու աշխարհին տուած երրորդ ուշագրաւ ու նորագոյն արդիւնքն է նկարազարդ Ս. Լուսաւորիչ Եկեղեցին շինող Հանենց Տիգրան Իշխանի 4-5 տարեկան աղջկան մարմինը։ Փոքրիկ իշխանուհիին մարմինը բնականաբար փտտած, սակայն կրած հագուստը անվթար մնացած է։ Մինչեւ կէս մէջքը կ'իջնէ մետաքսէ նուրր շապիկ մը, ուր կապուած է զօտին։ Մէջքէն վար մետաքսէ շրջազգեստ մը, շապիկին պէս գեղաճաշակ ծալքերով ու չնորհալի երեւոյթով։ Շապիկին թեզանիքները ասեղնագործուած են ոսկեթելով։ Բազուկներուն վրայ, երկու մատնաչափ լայնութեամբ, նոյնպէս ոսկեթել բանուածքով, իշխանական տոհմի յատուկ բազկակապեր։ Ամբողջ հագուստը ծածկած է ծաղկենկար թափանցիկ քող մը, որուն վրայ երկու պըզտիկ վագրեր բանուած են ոսկիէ ու մետաքսէ թելերով։ Այս փոքրիկ կենդանիները իրենց մանրանկարութեանը մէջ կատարելապէս պահպանած են կենդանաբանութեան պահանջած բնականոն չափերն ու մանրամասնութիւնները։ Դիտուած է նաեւ, թէ այս բոլոր ասեղնագործերն ու ոսկեթել բանուածքները բոլորովին նման են աւերակ քաղաքի յիշատակարաններու վրայ երեւցած քանդակազարդերուն։ Նկատի առնելով վերոյիշեալ նուրր բանուածքները, վագրերու բնական մանրանկարները, եւ չէնքերու աննման գեղաքանդակները, արուեստագէտներու կողմէ ընդունուած է, թէ Անիցիներու մէջ շատ յառաջ գնացած էր նաեւ գեղարուեստի այդ ճիւղերն ալ։

Մտնենք Բագրատունեաց հարստութեան պալատը։ 1908ին Երեւան հանուած են պատերու մէջ գործածուած քանդակաւոր գերաններ, եւ բազմաթիւ փայտաշէն կամարներ, մասսամբ այրուած վիճակի մէջ։ Պալատը ուրեմն կողոպտուելէ եւ քանդուելէ զատ, հրոյ ճարակ ալ դարձած է։ Բայց այս կամարներուն վրայ բանուած քանդակազարդերը կը գերազանցեն Անի քաղաքին ու շրջակայ վայրերուն մէջ մինչեւ հիմա տեսնուած միւս բոլոր այդ կարգի գրուագները։ Այս ճշմարտութիւնը

կը հաստատէ ձարտարապետ Պր. թորամաննեան, որուն վկայութեամբ, արդի զարգացած արուեստը ատոնցմէ աւելի գեղեցիկ գործ մը չէ կրցած արտադրել։ Այս քանդակները ցոյց կուտան զանազան պտուղներ, խաղողի ողկոյզներ, ծաղիկներ, ոստեր ու տերեւներ, իրարու հիւսուած։ Շուրջերնին թուչուններ ու կենդանիներ, վերին աստիճան բնական ու գեղեցիկ տեսքով։ Իրենց թուական առաւելութեամբը աչքի կ'իյնան փասիանը, սիրամարդն ու առիւծը։

Պալատի մէկ մեծ սրահին կործանուած առաստաղն ու պատերը ոսկեզօծուած ու նկարուած են։ Սիւներուն խոյակներուն ու զամէ ձուլուած ծաղկենկարներուն վրայ տեղ տեղ ոսկիի թանձր շերտեր։ Մառերով, ծաղիկներով զարդարուած որմանկարներուն մէջ ալ ձարտարօրէն գծուած են մարդոց պատկերներ։ Արուեստագիտական մանրամասն քննութիւն մը հաստատած է այս պատկերներուն Հայ թագաւորներ ու իշխաններ ըլլալը։ Ոմանց թեւերուն վրայ արքայական ու իշխանական բազկակապեր, ուրիշներու գլուխներուն վրայ ալ սաղաւարտաձեւ ու փետրաւոր գլխարկներ։

Պալատի փլակոյտերու տակէն գտնուած են նաև կարգ մը մանր մունր առարկաներ։ Յիշենք անոնցմէ մէկ քանին։ Քանի մը խեցեղէն անօթներ, ոսկեզօծ մանրանկարներով զարդարուն։ Սուր մը պատեանով, ուղղաձիգ, մէկ կանգուն երկարութեամբ ու չորս մատնաչափ լայնքով։ Պատեանը գեղեցիկ տեսք մը ունի, և երախակալը կը վերջանայ պզտիկ գունդով մը։ Երկայն նիզակ մը, ծայրը ճիւղաւորուած երկու սուր կեռերով, յատկապէս շինուած՝ բարձր տեղէ մարդ կամ անասուն վար քաշելու համար։ Զրահ մը, հաստ կաշիէ, ասեղնագործուած։ Բանուածքներուն մէջ կ'երեւան երկրաչափութեան նշանաձեւեր, եւ անընթեռնլի յուշագրութիւններ։ Վերջապէս թուով 500է աւելի ամեն տեսակ նետեր, առանց աղեղներու։ Արդեօք վերջին ճակատագրական կոռուէ մը մնացած անօգուտ զինապաշաշը մը։

Անցնինք Զաքարէ Սպասալարի սեփականութիւն եղող կալուածի գիւտին։ Խօսք մը այս Զաքարէ Սպասալարին վրայ։ Անիկա 1199էն մինչեւ 1212, Վրաց թամար Թագուհիի գերիշխանութեան տակ, Անին կառավարող տէրն ու իշխանը եղաւ։ Բարեխիղճ, վարչագէտ եւ շինարար մեծ իշխան մը, որ թագաւոր ալ կոչուեցաւ ժողովուրդին կողմէ։ Անոր օրով Անին սկսաւ մասամբ վերաշինուիլ ու վերակենդանանալ դարձեալ։ Անոր յաջորդ Սպասալարներն ալ, երկար ժամանակ, ջանացին դժբախտ Անին կրցածնուն չափ պաշտպանել վայրագ յարձակմանց դէմ։

Սպասալարի կալուածը երկու առանձին բաժանումներով, քով քովի շինուած, վրան գոց շուկայ մըն է։ Յաւալի է, որ անոր անցքերուն երկու կողմի դոները ջարդ ու փշուր եղած վիճակի մը մէջ ձեռք բերուած են։ Կ'ըսուի, թէ այս դոները, իրենց վրայ կրած քանդակներով այնքան աննման գեղեցկութիւն մը ունին, որ եթէ այս օր շինուելու ըլլան հարիւր հազար տողարներ պէտք են։ Պարզ է ուրեմն մակարերելը, թէ երկու յարկէ բաղկացած այդ իշխանական կալուածին շինութիւնը որքան արտաքոյ կարգի ծախքերով գլուխ բերուած է։ Շէնքը 1817 թուին կանգուն էր դեռ, եւ Քէր Բօրթր զայն տեսնելով, վրան հիացած, ու անոր նուիրած է գեղեցիկ էջ մը։ Կ'երեւայ, թէ անցքին երկայնքը շարուած կարդ կարդ խանութներուն մէջը կը ծախուէին մետաքսեղէն ապրանքներ, որովհետեւ փլատակներու մէջէն հանուած են մետաքսէ կերպասի կտորներ։ Անիի այնքան զարգացած ու ծաղկած արհեստագործութիւններն ու վաճառականութիւնը, այսպէս հատ ու կտոր եւ դիպուածաւ մնացած աննշան յիշատակներ միայն թողած են։ Բայց այդ աննշան մետաքսէ կերպասի կտորները, իրենց վրայ կրած նրարուեստ գունաւոր ծաղկենկարներով, մեծ ու շադրութիւն կը գրաւեն, եւ նշանաւոր ու թանկագին յիշատակներ կը դառնան։ Այդ ահագին չէնքը նոյնպէս ցոյց կուտայ, թէ եւրոպական դրութեամբ օժտուած,

մէջէն անցքեր ունեցող մեծ վաճառանոցներ ալ գոյութիւն ունէին Անիի մէջ :

Միեւնոյն կալուածի դոներուն առջեւ գտնուած է սփինքս մը , մէկ ու կէս կանգուն բարձրութեամբ : Պր . Թորամանեան ստուգած է , թէ այդ առիւծի մարմնով եւ կնոջ զլխով արձանին զէմքը կը ներկայացնէ Անիի վրայ գերիշխող Վրաց թամար թագուհին : Ասոր յար եւ նման ուրիշ խառնաղաղան մըն ալ ժամանակաւ տեսնուած է Հառիճի վանքին և կեղեցիին վրայ : Ու Հառիճի և կեղեցիին շինողն ալ նոյն ինքը Զաքարէ Սպասալարը : Ասկէ կը հետեւի , թէ Սպասալար իշխանական տան խորհրդանշանը կր կազմէին սփինքսները , որոնցմով կը զարդարուէր նոյն ընտանիքին պատկանող րոլոր չէնքերուն ճակատները : Սակայն , ո՞րկէ ուր Եղիպտական սփինքսի մը գաղափարը Անիցիի մը ուղեղին մէջ :

Գանք վերջապէս պեղումներու ընծայած ամենանըշանաւոր մէկ արդիւնքին , որուն հրապարակումը ամեն Հայու սիրտ թունդ հանեց : Ատիկա Հայոց Գագիկ Ա . թագաւորի արձանն է , գտնուած նոյն թագաւորին կողմէ կառուցուած Ս . Գրիգոր և կեղեցիին մէջէն :

Ս . Գրիգոր և կեղեցիի գոյութիւնը յականէ յանուանէ յայտնի էր արդէն մեր հին պատմազիրներու միջոցաւ : Յատկապէս Ասողիկ , ժամանակակից պատմիչը , մանրամասնօրէն խօսած է անոր նկատմամբ : Գագիկ Ա . Մաղկաձորի մօտ բարձր րլուրի մը վրայ շինել տուած էր զայն , ձիշդ այն ձեւով , ինչ ձեւով որ Ներսէս Գ . Կաթողիկոս կառուցած է էջմիածնի մօտ գտնուող Զուարթնոց անուն Համբաւոր և կեղեցին : Ուրեմն , Գագկաչէն այդ գեղակերտ և կեղեցին արդէն ծանօթ ըլլալով , կը մնար միայն ցոյց տրուած րլուրին վրայ անոր ձիշդ տեղը որոշ գիտնալ : Եւ ահա Պր . Վրոյրն է , որ առաջին անդամ կը նկատէ Մաղկաձորի բարձունքին վրայ Զուարթնոցի սիւներու խոյակներուն յար եւ նման զանգուածներ : Այս յայտարարութեան վրայ Պր . Մար եւ Պր . Թորամանեան աւելի մանրամասն քննութեան մը կ'ենթարկեն

խնդրոյ առարկայ եղած շէնքին փլատակները , և անոնք  
ալ իրողութիւնը կը հաստատեն : Այն ատեն կը սկսին  
պեղումի : Միայն թէ կարծուածէն աւելի գործ բացուելով  
պեղումը շատ երկար կը տեւէ : Սակայն ոչ ոք կը խոր-  
հէր , թէ այն տեղ արձան մըն ալ պիտի զտնուի , քանի որ  
պատմութեան մէջ ունէ յիշատակութիւն չկայ այդ մասին :



**ԳԱԳԻԿ Ա. ԹԱԳԱԽՈՐԻ ԱՐՁԱՆԻ**

Բաղրատունեան Գագիկի քարէ արձանը կանգնուած  
էր Եկեղեցիին հիւսիսակողմի պատին մէջ , զետնէն բա-  
ւական բարձր զիրքի մը վրայ : Անիկա կոնակը պատի  
մէկ կողմին տուած , և դէպ յառաջ կարկառած ձեռք-

բուն վրայ բոնած էր իր կառուցած և կեղեցւոյն ձշդրիտ մանրանկարը :

Արձանի զիւտին վրայ, անմիջապէս արձանագործ մը կը կանչուի Անի, և փշուած մանր մունր կտորները խնամքով իրենց տեղերը դրուելով, արձանին ամբողջութիւնը կը վերակազմուի : Զգուշութեան համար, և կեղեցւոյն մանրանկարը փոխանակ արձանի ձեռքերուն վրայ զետեղելու, առանձին կը պահուի :

Արձանը շինուած է երեք կանդուն բարձրութեամբ, և անոր ընդհանուր երեւոյթը մարդաբանական ու է թերութիւն չի ներկայացներ : Պատկառազդու երեւոյթ մը ունի, և գլուխը կը կրէ փաթթոցաւոր թագ : Յայտնի է թէ Պաղտատի վրայ իշխող պետերը այն ժամանակ սերտ յարաբերութիւն ունէին Բաղրատունեան թաղաւորներու հետ, և ասոնց կրած խոյրը անոնք կը զրկէին, իրենց կողմէ իրը նուէր : Հագուստը բոլորովին որոշ է իր մանրամասնութիւններով : Արեւելաձեւ երկար վերաբեկուին ետեի քղանցքը ճեղքուած է մինչեւ մէջքին մօտ, և յառաջամասի քղանցքն ալ բաց է մինչեւ կուրծքը : Վերաբեկուին տակ կ'երեւոյ հաւասար երկայնութիւն ունեցող պարեզօտ մը, որուն լայն թեղանիքները ծալք ծալք եղած, կախուած են : Վերաբեկուն եւ պարեզօտը ներկուած են կարմիր գոյնով : Անոր թխորակ դէմքին այտերը կարմիր են : Խոշոր աչքերուն նայուածքը կենդանի, բարի ու գրաւիչ է : Իսկ զլիսուն մազերը, և խոշոր մօրուքն ու պեխերը սեւ գոյն ունին : Իրեւ քրիստոնեայ թաղաւոր, կուրծքին վրայ խաչ մը :

Յիշենք այդ բարի դէմքով արձանին տէր բարեհոգի թաղաւորին կեանքը : Պատմութիւնը կ'ըսէ, թէ անիկա 990էն մինչեւ 1020 թուականը թագաւորեց, և իր խաղաղասէր, իմաստուն կառավարութեամբ, և երկրաշէն մեծագործութիւններով Բագրատունեաց տան եւ Հայ աշխարհին պարծանքը եղաւ : Գաղիկ Ա. միեւնոյն ժամանակ Աշոտ Ողորմածի հիմնած բոլոր բարեգործական հաստատութիւնները աւելի բարձր վիճակի մը հաս-

ցուց , եւ քրիստոնէութեան ու Հայ Եկեղեցւոյ մեծ պաշտպան հանդիսացաւ : Անիկա ոչ միայն շատ կը յաճախէր Եկեղեցի , այն նաև ժամերգութիւններուն ալ կը մասնակցէր անձամբ , դպիրներուն հետ կամ առանձին շարականներ երգելով : Եւ ահա թէ ինչու զտնուած արձանի ձեռքերուն վրայ Եկեղեցւոյ մանրանկարը Գագիկ Ա . ի Եկեղեցասիրութեան խորհրդանշանը կը նկատուի :

Արձանին դիւտը Հայ շրջանակներէ դուրս ալ մեծ անակնկալ մը Եւ խորին ուշադրութեան առարկայ եղաւ : Կարգ մը հնագէտ Եւրոպացիններ , այս տեսակ ընդհանուր կարծիքի մը Եկած են , թէ այս արձանը Արեւելքի մէջ , քրիստոնէութեան միջին դարաշրջաններէն մնացած , միակ արուեստագիտական զործն է իր աչքի իյնող մեծութեամբ ու կատարեալ երեւոյթով :

Բայց Գագիկի այս արձանին ու թամար թաղուհիի սփինքսին առջեւ մեր մաքերը աւելի կը բացուին , ու կ'անդրադառնանք սա հարցին , թէ աւերակ Անիի փլակոյտերուն տակ արգեօք ո՛րքան զեղարուեստական հնութիւններ կան թաղուած : Այսքանը պարզ է , որ այսօրուան քաղաքագիրթ ազգերէ շատերուն զեռ վայրենական կամ կիսաքաղաքակիրթ շրջաններուն Հայր փայլած է իր դպրութեամբ , ընտանեկան ու ընկերական բարք ու վարքերու մաքրութեամբ ու կրթութեամբ , եւ ճարտար ու դեղեցիկ արուեստներու յառաջդիմութեամբը :

Ահա այս պարագային տակ է մանաւանդ որ Անին , իր ընդհանուր վիճակով , կը ներկայանայ բեղմնաւոր նիւթերով յեցուն եւ յոյժ խորհրդալից ԳՈՅ Գիրք մը : Պէտք է բանալ այդ ԳՈՅ Գիրքը , աւելի ճշգրիտ եւ զործնական զաղափար մը կազմելու համար Անիի , եւ Անիով ալ ամբողջ Հայութեան նախկին քաղաքակրթական զարգացման բուն աստիճանին վրայ :

Ուրեմն , կատարեալ յարգանքի արժանի են այն բոլոր անձերը , որոնք առանց ուեւէ շահախնդրութեան , ամեն տեսակ զոհողութիւն յանձն առնելով , կ'աշխատին բանալ այդ ԳՈՅ Գիրքը :